

այն տեղերէն իջած ուղևաջութերը (սէլքը)՝ Դունայի ջուրը կը շատցընէին, որ դաշտագետին տեղերը կոխելով անձանապարհորդելի կ'ընէր, բնական բաները ինչ երեսէն մարդոյս օգուտ կ'ընեն նէ՝ շատ անգամ նոյն բանը օգուտ ընելուն տեղը վնասի կը փոխուի :

— Արժանայարդ Աշիր պէջին տեղը լերսանէի բօ-
լցցայի գլուխ անուանեցաւ՝ վճան արասի տեսուչ
արժանայարդ Խաբէնոտէր պէկը : Եւ վճան արասի
տեսուչ անուանեցաւ արժանայարդ Այլիմ պէկը :

— Կատանդնուպօիխաէն | Հարէնէ գնացող եկող
սուրհանդակը ժմանակէ մը ՚ի վեր անուանի ե-
զած էր ամէն անդամին Ճիշդ նշանակուած օրը | Հո-
ւանել հայնեան համբաւ Քանի մը առաջի կա

բէնէ հասնելուն համար : Վախի մը շաբտիչ կայ որ
այս սուրհանդակը թէպէտ անխափստ երկու շաբթի
իրիկունները կատանդնուովօլիսէն ձամբայ կ'ելլէր .
բայց Լոտրէնէ հասնելը սովլորաբար հինդշաբթի ի-
րիկունները ուշ ատեն կը պատահէր : Լոր պատ-
ճառ կը կարծուէր ձմեռուան սաստկութիւնը, որ
ձիւները ձամբաները գոյցած և աւրած ըլլալով շա-
տով ձամբայ ընելու արդելք կուտան, և ձանա-
պարհորդը կ'ուշացընեն : Ձիւները հալել և ձամ-
բաները եղածին չափ բացուելէն ետքն ալ սուր-
հանդակին երթեւեկութիւնը առաջնին ջշդութիւր
չկրնալով գտնել : Լոտրէնէյի քաղաքական կառավա-
րութիւր այս անկանոնութեանս իսկական պատճա-
ռը հասկընալ ուղեց . և գտաւ որ՝ ձմեռուան պատ-
ճառով սուրհանդակակաց իջեւաններուն մէնցլէանէ-
նէրուն ձիերը պակասեր են . և մինչեւ հիմա համ-
բանքնին լցցընելու համար պէտք եղած ծախքը ը-
նելու՝ սուրհանդակութեան կանոնաւոր եկամու-
տը բաւական ըլլալով՝ արտաքսյ կարգի դրամց
կարօտ է եղեր որ այս հարկաւոր ծախքը ըլլայ :

— Ո՞արտ 6 երկուշաբթի օրը մէկ գողմը Պալաթիա Պ. Դավիթառ ժամագործին առջեւէն կ'անցնէր, որուն խանութին չմէկ կաղմը փողոց է, և խանութին առաջն ալ՝ անցնող դարձողներուն տեսնելու համար ժամացցյնէր և արծաթեղէններ դրուած էին. Վողը մէկ մը ներս նայեցաւ որ մարդ չկայ ժամագործէն զտո, ապակիին զարնելով կոտըլլ, քանի մը ժամացցյում մէկ երկուք ալ արծաթեղէն յափշտակելին ու քալի փողոցը մտնելով փափակ մը մէկ ըրաւ:

— Կոստանդնուպօլիսոյ ռանիսբանէն Դ ալաթիա
անցնելու կամուրջին նորոգութեանը համար յատ-
կացած գործաւորներուն մէջ մէկը գտնուեցաւ ,
բնիկ թուխ Խւննասրա ըստած գիւղէն . որ միան-
գամացն արու և էդ է եղեր : Այս մարդս հիմա
60 տարեկան և գուցէ քիչ մըն ալ աւելի կայ . կա-
նանց ցեղին յատուկ եղած ախտ և հիւանդութիւ-
ները կրած չունի բնաւ . և երիկ մարդու պէս ալ
ընթացք (պլըըլս) և մօրուք ունի որ ամէն շաբթօռ
կարդաւորաբար ըստ սովորութեան ածիլել կու-
տայ : Տեղւոյս ճերիւէի հաւաքիս ըստած տաձկական
լրագիրը՝ որ այս լուրս կուտայ , չի յայտներ թէ
Բնչ առիթով այս բանս իմացուեր է . որովհետեւ
մարդուն դէմքին և կաղմութեանը նայելով ասանկ
բան մը ըլլալը պիտի չի գուշակուի , ինչպէս որ մին-
չեւ հիմայ ալ որ մարդը վաթսուն տարին անցած
է , գուշակուած չէ եղեր :

— | Դարենէի շրջակայ գիւղերը և Ճամբաները
Ժամանակէ մը 'ի վեր աւրուած էին . անդադար գո-
ղութիւն և աւազակութիւն և ուրիշ գէշութիւն
ներ կը լսուէր : | Դարենէի ոստիկանութեան գր-
լութիւր լապէին Ախւլէյման պէի միտքը դրած էր այս
Ճամբաները մաքրել . և ասոր համար պէտք եղած
խոհեմութիւնը և աչողջութիւնը գործածելով
վերջապէս իմացաւ որ այս գէշութիւնները ընող
ներուն գլխաւորներն են Առաջ օղու և () ռման
օղու ըսուած մարդիկը : | Ասոնց պլոտած և բը-
նակած տեղերն ալ սորվելով վերջապէս խոհական
Ճամբով ասոնք ձեռք ձգեց և | Դարենէի բանուր
դրաւ . և հիմա ըրած գործքերնուն վրայ քննութիւն
կ'ըլլայ , որ արժանի գտնուած պատիմնին կրեն . և
ասոնց երեսէն վեաս կրողներուն ալ որքան կարելի
է նե հատուցում որայ :

— Հունաց աէրութեան վաճառականի նաւ մը՝
հանքային ածուխ բեռնաւորած գէպ ՚ի կէլիպօ-
լու երթալու ատեն՝ յոնիսական կղզներուն ցորեն
բեռնաւորած նաւու մը կը հանդիսի. իրարու զար-
նուելէն չեն կրնար փախչիլ. անսանի մը կը զարնր-
ւին որ երկուքն ալ կը սախտին ։ Վաւուն մէկին մէջ
գտնուողները իմանալով որ իրենց տակի նաւը սախ-
տեցաւ, իրենց հոգին սպատելու համար միւս նա-
ւը կը ցաթկէն. հոն կիմանան որ այն նաւն ալ զի-
րենք տղատելու բաւական չէ ։ Օովը սատոիկի ա-
լէկոծեալէր, այսու ամենայնիւ նաւուն մակոչինե-
րը սահպաները կինչեցընեն, և մէջը մօնելով շատ

աշխատութեամբ ցամաքը կ'ելլեն : Կաւելուն եր-
կուքի աւընկղմեցան :

— Քէշան վիճակի Քօսղօրի գիւղին յոյն քահանայն իւր աներձագը մեռցուցած ըլլալը իմացուելով բռնեցին և Կարէնէ բերին դատաստանը տեսնուելու համար։

— իտալիայի պատուրազմանքս օսսամեան մեծաւ
զօր աէրութեան երկիրը փախչող իտալացիները՝ որ
կոստանդնուպօլիսէն ֆուրու յահ բառած ած աէրութե-

Նաւով կէլիպօլու խրկուեցան, մարտի 2 ին յիշեալ քաղաքը մտեր են : Վէլիպօլուի առաջ ծովը վտան գաւոր ըլլալավ գիշերները լսալուեր վառելու տեղ յատկացած կայ, բայց տեղեցն կառավարութիւնը կանոնաւոր կերպով այս լսալուերը վառել տալու հոգ ընելով՝ ասոնց նաւահանգիստը մտնելու ատենը լսալուերը վառած չէր. ծովուն վրայ ալ ալէկոծութիւն կար: Կաւը գլխուն գալու վտանգեն զգուշանալու համար առանց լուսոյ և առանց առաջնորդի նաւահանգիստը մտնելու չհամարձակիր. գուրսն ալ չէր կեցուեր. կ'ըստիաբուփ թընդանօդ և հրաժիգ փամբուշաներ ֆիլչեն նետելու, որով քաղաքեն կը տեսնուի և օգնութեան կուգան և նաւը առանց վեստու նաւահանգիստը կը մտնե: — Կէլիպօլուի Ասւելյէ գիւղը երկու եղբայր՝ երկու հարուստ վաճառառականներու ընչեցը աչք զարնելով յիշեալ վաճառականները կ'ըստամնեն և ինչքերնին կ'աւանեն: Ապամնուածներուն մէկուն մարմինը մէկ հորու մը մէջ գտնուեցաւ. միւսոյն մարմինը տակաւին գտնուած չէ: Ապրդառապանները ձեռք անցնելով լորէնէ խրկուեցան որ գատաստաննին տեսնուի և պատիմնին կրեն: — Թէոդորի Օոլրէնօվիչ որոֆ իշխանը մօտերս Քառօլից քաղաքը մեռաւ երկար և ցաւագին հի-

ւանդութենէ մը ետքը : Այս հիւանդութեանս
գլխաւոր պատճառ գտնուեցաւ արտմութիւնը,
որով իր կեանքը մաշեցաւ , և հիւանդութիւն և
մահ պատճառ եցաւ : Այս պատճառներս սըռ-ֆե-
րուն երկրին քանի մի տարսւան մէջ պատահած
քաղաքական դէպքերուն վերաբերութիւն ունե-
նալով , համստօս կը նշանակեմք :

1842 ին Ալո-ֆի երկիրը ասլատամբութիւն մը
ելաւ, և Ալքէլ Օպրինօվիչ իշխանիը Վաղրիա եր-
թալու ստիպուեցաւ. այն ատենը ասիփիսց ալ իր
եզրօր արդիէն չի զատուեցաւ հետը գնաց, և ա-
տեն մը Վաղրիա մնաց և Ուաշ և Օսկմ քաղաք-
ները կը բնակէր :

Պահառիստանի վերջնի կուռեցն ատենը ասիկայ
իր բնակութիւնը՝ Կացաց հաստատեր էր . ապրա-
տամբները այս տեղը առին , և ասոր առնը այրե-
լին զատ հոն գտնուած ատակները բոլորովին առին :
Վհա այս գիտաւածներս եղան այս երեւելի ան-
ձինըս պատճառ մահու . այն ատենէն հիւանդա-
ցաւ , և վերջապէս չի կրցաւ պլաւին փրցընել :

ԱՐՏՎԻ ԼՈՒԺԻ

առութիւններին շատ ըլլալով իրենց կուսակիցները
ընտրելու և ժողովին անդամ ընել տալու ժամբան
կը գտնեն . կառավարութիւնն ալ կուզէ որ բարե-
կարգութեան կամ հիմակուան կառավարութեան
կուսակիցները ժողովքին մէջ շատնան . այս երկու
կողմին դիտումը իրարու հակառակ՝ ըլլալով գոր-
ծերնին ալ իրարու հակառակ է :

— Փետրվար 27 ին եղած գումարման մէջ Պ.

Ոսկեն հարցուց թէ Եւրոպայի ցամաքը գտնուող
տէրութիւններէն մէկ քանին զօքքերնին շատցընե-
լու և պատերազմի պատրաստութիւն տեսնելու ե-
տեւէ են նէ, պատճառն ի՞նչ է : Ֆռանսըդի տէ-

բութեան արտապին գործոց տեսողէ Պ. Տըլահիկ զօրապեալ այս հարցմանս սա պատասխանը տուաւ . այս նիւթօյս վրայ հիմայ խօսք բանալ և մէջ հանելը կարելի է որ անտեղի և անշարժմար հետեւանքներ ունենայ . որոնցմէ գուցէ աղջկ բաներ ալ չելեն . ուստի առ այժմ աւելի խոհեմութիւն է ասնց վրայ չի խօսիլու : | Եւ խոստացաւ որ՝ մինչեւ քանի մի օր կարող կ'ըլայ այն օրուան եղած խնդրոյն վրայօք ժողովզն մէկ՝ մանրամասն տեղեկութիւն մը տալ :

— Քյուանսըզի հօնիքեօս ըստուծ պաշտօնական օրագիրը փետրվար 28 ին գրեթե եր . « Կառավարու-

թիւնը այսօր Որուսաստանէն և Աւոգրիայէն և
Ռուս սիայէն զատ զատ գրեր առաւ . և այս գրերս
մեղի տեղի կուտան յուսալու թէ Եւրոպայի խա-
ղաղութիւնը պիտի չըվրդովի՞ : Այս խօսքիս վրաց
ազգային օրէնսդրաց ժողովցն մէջ խօսք եղաւ . ո-
րութիւննեւ պաշտօնական օրագրին խօսաւածքին ե-
ղանակէն կրնար գուշակութիւն մէջ պատրութիւն մը
կայ : Հասարակութեան մէջ ալ այս խօսքը տա-
րածուեցաւ . և ամէն մէկը իր խելքին հասողու-
թեանը համեմատ մէկ մէկ մեխնութիւն կուտար :
Նոյն լուրը բարեկ օրագիրը այսպէս գրած էր . « Կա-
ռավարութիւնը այսօր Որուսաստանէն և Աւոգրի-
այէն և Ռուս սիայէն նամակներ առաւ . և ասոնց
նայելով տեղի կ'ունենամք հաստատելու թէ բը-
նաւ մէկ ժամանակ մը Եւրոպայի ընդհանուր խա-
ղաղութիւնը հիմակուան չափ ապահով եղած չէ » :
Ծէ որ հօնիքուն ալ իր յօդուածոյն մէջ այս բե-
րանա գործ ածէր նէ կասկածի և մոտացածին մեկ-
նութիւններ ապաւ . և հասարակութեան միտքը
շփոթ ձգելու պատճառ չէր ըլլոր : Այսպան հար-
կաւոր է խօսելու եղանակին մէջ ընտրութիւն բա-
նեցընելու . թէպէտ զրուցուածքին երիտքին ալ
նապատակը մի և նոյն է . այսինքն՝ օտար աէրութեց
թղթերուն նայելով Եւրոպայի խաղաղութիւնը
վրդաբերու վախ մը չի կայ ըսելէ :

ԱՆԳՈՒԱ : Կառավարութեն հասարակաց մեւ
նեկին տօմքն հառա-ղ խորհրդականներէն Պ. Տիղը-
մէլի խնդիրը ըբաւ որ ազգայաններուն համար գըր-
ուած օրէնքը մէկ մը նայութի և քննութեան առ-
նութի, որպէս զի կալուածոց տէր եղաղներուն վրայ-
ժանրացած տուքքը (որ ազգայաններուն օգնելու
համար կ'առնուե՞ր), քիչ մը թեթեւնայ : Ճողովը
խոսուացաւ որ մօներս այս առաջարկութիւնը քըն-
նէ . և թէ որ խնդիրը օրինաւոր է նէ՝ ի գործ գըր-
ութի :

Ուրիշ ժողովքի մէջ՝ նոյն խորհրդարաննը առաջարկութիւն մը կարգացուեցաւ, որ կը խնդրէր քիչ վարձքով տուն վարձող մարդոցին տեղը առաւբեք չառնել. Ասիկայ երկրորդ անգամ կարգացուին էր. և երրորդ անգամ մի և նոյն առաջարկութիւնը Վնկիլիղի խորհրդարանին մէջ կարգացուինէ՝ սովորաբար ընդունելի կ'ըլլաց :

Կայց սրովմէետեւ խնկիլպղի կառավարութիւնը
օրէնք մըն ալ ունի, որ կը պատուիրէ թէ՝ այս ինչ
չափով տարեկան տուրք տէրութեան գանձուն չի
վճարողը կառավարութեան հասարակաց սենեկին
անդամ ընարելու ժողովքին մէջ չիրնայ ներկայա-
նալ, և ասսնիկ լարձուորները որ առաջիւ տուած
տուրքերնուն չափին նացելավ կընային ընարողնե-
րուն ժողովքը մննել; և հիմոյ տալու տուր-
քերնուն մէկ մասը այս կերպով վերնալուն հա-
մար՝ ժողովքին ներկայանալու կարող ըլլալու
համար չափ գրուած տուրքէն պակաս վճարելով,
ժողովքէն գուրս մնալին պէտք պիտի ըլլայ, և
այս կերպով լինորոցներաւն համբանքը պիտի քիշնայ.
սւստի յիշեալ խորհրդարանի անդամներուն մէկը
Պ. Պրայդ առաջարկեց որ, երբ որ վերցիշեալ ա-
ռաջարիտթիւնը ընդունուի և վարձուորներուն
տուրքերաւն վրայօք անօրէնութիւն ըլլայ նէ՝ այս
պատճառով լինորոցներաւն համբանքը չըիշնայ: Ին-
կիլպղի տէրութեան ներքին գործոց տեսաւչ նախա-
րարը | ուստ կրէյ խստացաւ որ յիշեալ առաջար-
կութիւնը երրարդ անդամ կարդացուած օրը՝ մէկ
առ եւս ան մնն առ խստացնէ առ մարդի մաս:

յաւելուած սըս ալ կարդացընէ այս սպիրս վրայ :
— Ըլքլիկ և Հօլցդայն գրսութեանց պատ-
ճառաւ գերմանական դաշնակցութեան ու Տանի-
մառքայի թագաւորութեան մէջ պատերազմը մօ-
տերս նորոգելու երեւնալուն վրայ՝ Ինկիլողի գե-
ւանը շատ նեղացած է Բրուսիայի դէմ. նեղանա-
լուն բուն պատճառը այն է որ՝ Պալդիկ ծախւն մէջ
ծաղկեալ և շահաւոր վաճառականութիւն մը ու-
նի . և այս պատերազմը ասոնց վաճառականութեր-
ատեն մը արգելք չկրնայ ըլլալ :

ԳԵՐՄԱՆԻԱ : Հանովիլլը և Ապքոնիայի եւ
Վուրդէմպէրկի և Պավիէրայի թագաւորութեանց
կառավարութիւնները՝ որ գերմանական կայսերու-
թեան վերաբերեալ խնդրոցն մէջ Աւտոգրիայի կո-
սակից են, այսինքն՝ չեն ուղեր որ կայսերական ա-
նունը և պաշտօնը Շրուտիայի թագաւորին անցնի,
այլ կը կամին որ Աւտոգրիայի կայսեր վրայ մնայ, մօ-
տերս իրենց մէջուլ մէկ առանձին միաբանութիւն
մը ըրած են որ Գերմանիայի ծանր գողերուն վեր-
ջին որոշումը տան : Առնց որոշումները Ո ի իշխայի-
և Պէռլինու խորհրդանոցներն աւ պիտի խրկուին :

Դաշնակցութիւնը երեք հիման վրայ հիմնած է, որ
են դաշնակցութեան ընդհանուր տեսչութի, աղջ
գայլին փոխանորդութիւն, և դաշնակցութեան գե-
րագոյն դատաւորական առեան : Դաշնակցութե-
ընդհանուր տեսչութիւնը եօթն մարդու ձեռք
պիտի յանձնուի . և այս եօթն մարդիկը եօթն կա-
ռավարութեանց կազմէն պիտի ընսրուին . և սց
կառավարութիւնները ասոնք են, Աւոգրիա . Ի-
րուսիա, Պավելէրա, Աքրանիա, Հաննովէր . Վուր-
դէմպէրէկ . և երկու Հէսսէնները մէկ սեպելով: Այ-
գային փոխանորդութիւնը 300 ժողովականներէ
պիտի քաղկանաց . որոց 100 ը Աւոգրիան պիտի տայ-
100 ը Իրուսիան, և միացեալ 100 ը ուրիշ վերսոց
շեալ հինգ տէրութիւններէն պիտի ժողովաւի :

Պալիկրայի Վունիս քաղաքը մէկ ժողովք մը
սահմանուած է որ սահմանադրականն կտուալարու-
թեան կանոնները կը չինեն : Համասովէրի թագաւո-
րը առանձին թղթուլ յայտնեց որ ինքն ալ կը միա-
բանի Պալիկրայի հետ, և այն կանոնները կ'ընդու-
նի : Եւ այս սահմանադրութեանս հիմնական օ-
րէնքները ուս գլխաւոր նիւթերուս վրայ հիմնած
են :

1. Բոլոր Առադրիանկան տէրութիւնը իր իշխանութեանը տակ գտնուած բոլոր գաւառներում մէկ տէղ՝ Ոսմարտիայէն զատ, գերմանական գաշնակցութեան անդամ պիտի սեպուին :

2. Դաշնակցութեան մասն եղած պետութիւնն
ները ամէնը մէկէն առնելով է. մասն պիտի բաժ.
հութին. անանկ որ՝ ամէն մէկ մասին մէջ քանի մը
տէրութիւն պիտի պարունակի :

3. Վառապարագաւթիւնը կը բարեւ ուղաց ։ Աղողեց
մը պիտի ժողովադիք ձեւ ոք պիտի բլաս . և այս ժողովս եօ
թըն հոգիէ պիտի բաղկանայ . և ասոնց օգնական
և գործակից՝ պիտութեամ խորհրդաց խորհրդարան
մը պիտի հաստատուի :

— Ապրաննիսայի թագաւորին ազգիկը կլիքալիէն
իշխանուհին պիտի առնէ Շենօվայի դաւբար, որ
Առաջնիսայի թագաւորին եղայրն է, Հարսնիք
պիտի կատարուի Ապրաննիսայի Տրեզար մայրաքա-
զաքը՝ զատկէն եաքը։ Խագաւորը միաք ունի կ'ը-
սեն՝ բոլոր քաղաքական յանցաւորներուն ընդհա-
նուր թուղութիւն չնորհէւ այն օրը։

բ ը թ ւ ս ի Ա : Ճատմանակէ մը ՚ի վեր Գերմանիայոց
կենցաղագէ անէքը կը խորհին որ բոլը Դերմանա-
կան աւերտթեանց մաքսը մէկ լըլաց , այսինքն՝ միայն
մէկ աւեղ մաքս առնուի . և այն մաքսը տէրութիւ-
ներու մէջ բաժնուի : Այս հիմանս վրայ հաստա-
տուած է Յօդվերայն բառած ընկերութիւնը , որուն
անդամ են գերմանական գաշնակցութեան մաներ
տէրութիւնները գրեթէ ամենն ալ : Ոտ ժամա-
նակներու՝ Վաճառիստանի կուրել լըմինալըն եաքը
Աւտրիա ու կամեցաւ Գերմանիայի մէծ տէրու-
թեանց հետ մաքսի միութիւն մը ընել : Հիմաց
կ'երեւէ որ Ծրուսիսի կառավարութիւնն ալ նոյն
ընկերութեան մէջը մանել կ'ուզէ : Ծրուսիսի թա-
գաւորական խորհրդակիանը Պ . Տէլցըրուք մարտի .
ին (ըստ լատին) Պէտլինէն Վ իէննա գնաց , որ ա-
ռանձին խօսակցութիւններ ընէ մաքսի գործերու-
վրայօք : Հաստատուն և որոշիչ խօսքեր խօսելոց
բանը լըմեցըննելու իշխանութիւն արուած չէ ասոր
միայն անանկ եղանակ մը՝ պիտի բռնէ որ՝ այս ան-
գամի եղած խօսքերը տակէց ետքը ըլլալու խօսքե-
րուն և որոշմանցը մէկ նախապատրաստութիւն մը
ըլլաց : Աւտրիայի դիւննին ըստած առաջարկուեց-
գէմ Ծրուսիսի գիւննին առուած պատասխաննե-
րը մի և նոյն ժամանակի մէջ Յօդվերայն միութեան ան-
գամ պետութեանց , և մայիս ամաց մէջ եղած խօ-
սակցութիւններուն ներկայ գտնուած պետութիւ-
ներուն , և գերմանական գաշնակցութեան յանձ
նարարական ժողովքին խնոց արուեցան : Եւ այ-
խօսակցութեանց գլխաւոր նիւթերը առանք են :

1. Զիբանուած նիւթերը. կէս բանուածները և ուտելիքները գերմանական մաքսի ընկերութեանց երկիրները մտած ատեննին մաքսէ ազարլան :

2. Աւագրիայի ասլրանքը բոլոր Գերմանիա ,
բոլոր Գերմանիայի ասլրանքը Աւագրիայի մէջ
կողմն որ երթան , մաքուշ ազատ ըլլան :

4. Կետելրուն վըսյի նաւարկութիւններուն ընկած և կարդ դրուի, և ասոնց տուբքն ալ թե թեւնան :

5. Առաջանդակութեան (բօսդայի) ճամբաններուն և երկաթի ճամբաններուն և հեռագրու

թեանց և շոգենաւերուն վրայօք կարդադրութիւններ ըլլան :

բէն զատուեցաւ, գերստանական դաշտավյութունն
ընդհանուր ժողավը Արքուբդ քաղաքը ըլլավեր
պատճառ բռնելով։

— Ըստուսից յի տէրութեան կառավարութեանը
նախագահը Պ. Պօտէլցինի այն պաշտօնէն ելաւ
և անոր տէղը յաջորդեց Պ. Խառօվիչ։ Այս վայս
հասարակութեան մէջ եւլեւ պակաս խօսքեր սպառը
տիւ սկսան։ որովհեաւ չէին հանկընար թէ Պ.

Պօտէլշվինկ ի՞նչք բանի համար պաշտօնէն հրաժարեցաւ կամ զրկուեցաւ : Եւ թէպէտ կառավարութեան կողմէն հրաժարակեցաւ որ յիշեալ երեւեն:

լի անձին պաշտօնէն հրաժարութիլը միայն իրեն անձինը յառաւկ պատճառի մը համար է , և թէ՝ Պատասխան իշխանութեան կողմէն Վշիքութիւնը ընդհանուր ժողովը երթալու ընտրուած ընլով՝ սյս ընտրութեան համար պատուալ և աստիճանաւ Պ . Պօտէլշվինկէն վեր կըլլար . և ասիկայ Պ . Պօտէլշվինկը չէր կրնար ընդունիլ , ասու համար պաշտօնէն հրաժարեցաւ : Հասարակութիւնը ասոնց մեկին ալ հաւատաւալ չուգէր . յամառօտութեամբ իրկարծեացը վրայ հաստատուած է : Կըսէ որ , հիմայ որ երեսփոխաններուն ժողովը քը լուծուեցաւ , Պ . Պօտէլշվինկն ալ պաշտօնէ կը ձգուի . որպէս զի գերմանական խնդրայն ալ զի ջում մը ըլլայ . և գերմանական դաշնագրութեան ու Տանիքառքայի մէջ եղած կուիւն ալ անանկ լը միննայ որ Տանիքառքայի տէրութիւն շահած գրանուի : Վասր վրայ թէ որ կառավարութիւնը պէտ եղած զգուշ շութիւնները չքանեցընէ նէ՝ կարելի որ Երաւասիայի մէջ մէկ խուսվութիւն մը ելլէ :

ՀՕՄՊԱՐՏՒԱ : Վատաէնիսյի թագաւորի
կողմէն Ոիլան նաև հիւպատոսը (քօնսոլը) կ'ու
զէր եր պալատին. վաս այն գրօշակը անկել, որ |
դալիսյի յեղափոխականները մըսութացեր հնարե
էին, և երբ որ բոլոր Իգալիա մէկ հասարակապե
տութիւն ընէին նէ՝ անիկայ պիտի գործածէին իբ
րեւ Խտալական հասարակապետութեան գրօշակ
և երբ որ այս չեղաւ. Վատաէնիսյի թագաւոր
սկսաւ այս գրօշակը բանեցընել: Յայտնի է ո
վագարափայի մէջ առանկ գրօշակ մը տնկելը՝ անց
եալ պատերազմներուն յիշատակը բնակչաց սրաբ
մէջն արթընցընել է, ուստի՝ Վատաէնիսյի հիւպա
տոսին այս գրօշակը բանալ չի տալու համար Ո
լանու մէջ որբան օտար տէրութեանց հիւպատ
ներ կային նէ՝ ամէնքն ալ իրէնց պալատին վրայ
իրէնց աէրութեան գրօշակները վար առին. և
սուլ կարելի ըլլալու եղած խուսվութեան մը առ
ջը առնուեցաւ առանց մէկու մը պատուոյն գը
չելու :

ՀԱՐՈՒՄ: Հռոմայ քահանացագետը Հռոմդանալը օրէ օր ձգելու երկու պատճառ ունէք: Ու կը, Հռոմայու խափանեալ հասարակաղետութէ հանած թղթերը ետ առնելու համար պէտք եղաստակները գտնել, որպէսն բաւական չէք Հռոմայ պետութեան գտնեալ, որ հասարակաղետութեան գլխաւորները, որ հասարակաղետութեան կողապատեր էին: Երկրորդ պատճառն էր քաղաքական կառավարութիւնը զեւորական նոր կարգադրութեամբ մը ու ժողովներ

որ առկեց ետքը ելլելու խռովութիւններուն և ան-
կարգութիւններուն տռածը առնուի . ոբավէտեւ
ինչպէս որ առաջ ալ ըստած եմք , թէ դուրսէն և
թէ ներսէն խռովութեան և երկպառակութեան
կրակը արծարծող անձինք պակաս չեն :

Բառակիր տալու յանձնառու եղաւ Փարփառու Պ.
Ոօշիլու անուանի հրեաց սեղանաւորը : Չօքքն ալ
այլ և այլ տէրութեանց երկիրներէն կամաւոր զօքք
գրուելով պիտի լըմբնաց . և այս ալ տէղ աեղ ըւ-
լու սկզանծ է : Արդէն Քուանուացի Փարփառ մայրա-
քաղաքի մէջ աշխատղներ կան, որ 42,000 հոգի-
ով բաղկացեալ զինուորական խումբ մը ոոք հա-
նեն . և այս համբանքու տակաւին չի լցուած ա-
սանց վրաց հրամանատար ըլլալու զօրապետն ալ ո-
րոշէր են, որ է Վէնդ Ամանն զօրապետը, որ ինչ-
պէս որ կ'ըսուի իր տէրութենէն հրաման առած
է օտար տէրութեան մը ծառայութիւն ընելու :

ՏԱՆԻՄԱՆՔԱՅԻ Վախճանթաց թիւերնուս մէջ
կուն մէջ ծանուցինք որ՝ աղդային ժողովոյն մէջ
Տանիմառաքայի թագաւորին ըստած մէկ խօսքը պատ-
ճառ առուաւոր իրաւումայի կառավարութիւնը բո-
ղոք մը ներկայացնուց իր կողմէն Տանիմառաքա նրա-
ստղ գեսապանին ձեռոքը Տանիմառաքայի թագաւորին։ Տանիմառաքայի կառավարութիւնը այս բաղա-
քայս պատասխանը հրատարակեց է։ որուն մէջ
կ'ըսէ որ՝ Ըլշութիկ և Հոլգայն դքսութիւննե-
րաւն վրայ գերմանական գաշնակցութեանց իրա-
ւունք ունենալը բնաւ ճանչցած և ընդունած չէ։
և գերմանական գաշնակցութիւնը իրեն այս կար-
ծեցեալ իրաւունքը զէնքի ուժով բարեցընել կ'ու-
ղէ։ Կւ թէ որ թագաւորը իրեն խօսքին մէջ ու-
նանկ կարծիք մը յայսնեց։ որուն ստուգապես ե-
րեւան ելքելիքը հակառակութեան տակ իշնալու-
բան չէ, Իրաւումայի կառավարութիւնը պէտք չէ
որ ստոր զարմանայ։ որովհետեւ ինքն ալ հիմա-
կուց Տանիմառաքայի դէմ կռաւոց մէջ է։ և թէ-
պէտ հիմայ իրօք կռիւ չլի կայ, բայց բոլորովին զա-
գարած ալ չէ։ միայն առ այժմ կախ ձգուած է։
Այսու ամենայնիւ՝ թագաւորին խօսածին վրայ-
նեղանալը ալ պէտք չէր, որովհետեւ թագաւորը
ըստած էր որ՝ կը յուսամք որ երկու տէրութեանց
մէջ սկզբուած գեսապանական խօսակցութիւնները
աղէկ և յաջող ելք մը ունենան։

Տանիմառքայի կառավարութեան նախարարաց
ժողովքին մէջ խօսք կ'ըլլար զինադադարման (միւ-
գարեքէի) սրտշուած ժամանակը. քիչ մըն ալ եր-
կընցընելու համար ։ Փետրվար 25 ին իրիկուան
դէմեզան նախարարաց ժողովքին մէջ որոշուեցաւ
որ այդ զինադադարումը երկընցընելուն խօսքը ա-
կեց ետքը մէկ մըն ալ ըլլայ. և այս սրտշումն 24 ին
առառեանց այս բանիս միջնորդ մանող պետութեն
(Բնիկիլզի) գեւապանին իմաց տրուեցաւ. Տանի-
մառքոցի նախարարները այս ալ ըսին որ՝ գործոց
հիմակուան գանուած վիճակին մէջ Տանիմառքայի
պատիւը անանի պայմաններ գնել կը պահանջէ որ
ոչ Շրուափան կրնաց ընդունիլ և ոչ գերմանակա-
դաշնակցութիւն. այս պայմաններուո ընդունութիւնը կատ-
ետ մնալը՝ սրատերացմին յաջողուածքը պիտի որոշը-
տափի զինադադարին երկրնեալը և պատերազմին ո-
շանալը չէ թէ խաղաղութիւն շուտով բերելու, այ-
սուաւելու շացընելու պատճառն կ'ըլլայ. Այս խօս-
քերուս նայելով սոսոց կ'երեւի որ այս գարնան
մէջ Շէզզիկ-Հօլդայնի վրայ կախւը պիտի նո-
րոգի. և այս ասանի ըլլալով՝ Օսւիցիչըի Նէօշա-
դէլ դրսութեան վրայ Շրաւսիսյին ունեցած պա-
հանջմանները ետ կը մնան։

ՍՊԱՆՏԱՅ. Անրասովի կոմնը կառավարութեա
կողմէն այս օրերս Վմբրիկայի Քուպա կղղին կ
խրկուի . կղղւոյն տաշտանութեան և պահպա
նութեանը համար հարկուոր սեպուած չէնքերը .
նորոգութիւնները ՚ի գործ դնելու համար : Ապա
նիսյի աէրութեան Քուպա կղղին ամբայցընելո
ձեռք զարնելլ երկու պատճառ ունի : Ոէկե այն
որ , մօտ ատեններս հիւսիսային Վմբրիկայի հասա
րակապետութեան Աւաշնորին մայրաքաղաքէն ա
ռած մասնաւոր թղթերէն իմացած է որ՝ Դայլո
ձէնէռալին ապասպրած արշաւանքը որ Քուպ
կղղին վրաց ընել պատուիրած եր , բոլորովին խո
փանած չէ , այլ յաբմար ժամանակի մը ձգուա
է : Երկրորդ պատճառն այն է որ՝ լուս Շօհն ռու
սէլ ինկիվզի կառավարութեան խորհրդարանի
առաջարկեր է որ բոլոր գողթականութեան եր
կիւները բնակողներուն քաղաքական աղատութ
արուի : Այս առաջարկութիւնս թէ որ ինկիվզի

կառավարութիւնը ընդունի և իր գաղթականներուն աւզուած ազատութիւնը չնորհէ նէ, կարելի է որ ուրիշ տէրութեան գաղթականներն ալ անանի ազատութիւններ ու գելու համար սաք ելլեն, շփոթութիւն հանեն. անոր առաջը առնելու համար խոհեմութիւն սեպած է հիմակուց պէտք եղած պատրաստութիւնները տեսնելը:

ԶՈՒՏՑՑԵՄԻ : Փարիզու օտար ըստած օրու
գերլ Օ՛ՌԵԿՍԵՐԲԻ բաներուն վրայօք հետեւեալ
յօդուածը կը պարունակէ : Քանի մը տէրութեանց
կողմէն Օ՛ՌԵԿՍԵՐԲԻ կառավարութեան խրկուած
յայտաբարութեան թղթերուն պատճառաւ Փա-
րիզու օրէնսդրաց ժողովցն մէջ խօսք եղաւ : Կը-
սէին որ՝ մասնաւորապէս Օ՛ՌԵԿՍԵՐԲԻ բանին հա-
մար է որ մօտերս Խուսաց տէրութիւնը Փարիզ
յառաւկ դեսպան պիտի խրկէ , որպէս զի Խնկիլցի
կառավարութեան ազդեցութեանը ուժը կոտրէ
կամ չափաւորէ :

թէ որ այս խօսքերսա իրաւ ելին, և Օռէից ցէրիի գաւառները, որոց սմանք տկարաւթեան համար կը պախարակուին, և ուրիշները կերպիւ իւրիք օտարազգի արմատականներուն և խոռվարարներուն կամակից կը սեպուին, որ բոլը Եւրոպա տակն ու վրայ ընելու ճամբուն վրայ կը խորհին, իրենց խրկուելու թղթերը մոփի ընել չուզեն նէ, ֆռանորդի կառավարութիւնը Վածճինին Հասկա այս մէջ հնարած հասարակապիտութեանը նը հատմամբ ինչ ճամբու մէջ գտնուեցաւ նէ, երբ որ Նաբօլիի և Եւոգրիայի տէրութիւնները Հռոմայու վրայ ելլելու կը պատրաստուէին, Օռէից ցէրիի նկատմամբ ալ նյոյն ճամբուն մէջ ինկած կը գտնուի : Վիայն թէ՝ այս հիմակուան վիճակը աւելի ծանր կ'ըլլայ . որովհետեւ ասիկայ կրօնական բան մը չէ որ իրարու կրօնակից տէրութիւնները ասոր վրայ միաբանին . այլ աշխարհական շահու վերաբերեալ բան մը ըլլալով բաժանում կրնայ ըլլալ : Հռոմայու վրայ ֆռանսըներուն ըրած արշուանքը արդարացընող զօրաւոր պատճառներ կային, ալ նէ՝ մեծ անսուեղութիւններ ալ ուներ . և այս անսուեղութիւններուն հետեւանդները մինչեւ հիմայ կը քշէն : Վսկէց կրնանք մակաբերել թէ Եւրոպայի ընդհանուր գործերը ոբան կը խառնակին և կը շփոթին Օռէից ցէրիի բանին պատճառաւալ . ֆռանսը կառավարութիւնը, կ'ըսէ յիշեալ օտքարագիրը, ամէն ժամանակէն աւելի հիմնյ խոհեմութիւն և հաստատութիւն բանեցընելու կարօտէ . Ալ փափաքիմք որ այս բանիս մէջ փոռագ առաջ երթայ :

Հանուր խաղաղութեան, այլ առանձին իւր տէրութեանը օգտին առաջարկելու բան մըն է :

ՅՈՒՆԱՍՏԱՆ : Վերջին անգամի եկած թըզ
թաքեր շոգենաւով առնելած թէ լսադիրը և թէ
նամակները այս տեղիս վրայօք նոր բան մը չեն ճա
նուցած : Կացած շաբթու ըսինք որ՝ յունաց տէ
րութիւնը ինկիլիզի տէրութեան ըրած պահանջ
մունքներուն օրինաւոր ըլլալը չի ճանաչեր : Ա
թէնք քաղաքի հասարակութիւնն ալ ընդհանրա
պէս սց մաքիս վրայ են . և անհեց ետքը եկած
լուրերն ալ կը ցըցքնեն որ յունաց կառավարու
թիւնը տակաւին նոյն մաքին վրայ է . բայց այ
դիտաւորութեամբ վարուելինին դործը աւելի կը
ծանրացընէ , և տասնկ երթոյ նէ՝ բանը աւել
կ'երկընեայ : Բայց յսո կայ որ ֆուանորդի կողմէ
յատուկ այս գործոյս համար Աթէնք խրկուող Պ
կրօ , առջի բերանը առաջարկութիւնը ընդուն
ուեցաւ ալ նէ՝ կրնայ գժուարութիւնները յաղ
թել , և բանին լըմբնալը գիւրացընել :

Ուռսաց տէրութեան կողմէն գեսսպահութիւն
թէնք նատաղ Պ. Տէրսիանիին ալ իր տէրութեան
թուղթ եկած է . սրուն մէջ կ'ապրազբե որ
ամէն կերպով ֆուանորդի գործակալ Պ. Կրօյին
գործակից ըլլաց , և յունաց տէրութեան նախա
րարներուն ալ յայտնէ որ՝ ռուսաց կառավարութեան
սիրտար շատ նեղացած է յունաց բռնած
վարմունքին վրայ , որ կայսեր կողմէն շատ անգամ
իրենց տրուած խորհուրդն ու խրատը մտիկ ընել
լով , բանը այս աստիճանը հասցուցին . որ թէ որ
մտիկ ընելու ըլլային նէ՛ հիմակուան բաներուն
պատճառաւաը քաշած վասնին վաստըկած կ'ըլլա
յին .

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE

Անցեալ ուրբաթ , մարտի 10 կոստանդնուպոլիս Հէնի խարսչի պարսպին գուրս հսցոց թաղին մէջ նորաշէն դպրատան բացուելուն հանդէսը կատարեցաւ : Ուրբ Հէնզէցիէն ելլէլէն եռքք քահանայք և թաղին յարդապատիւ իշխանք և երեւելի անձինքը միաբան դպրատուն գնացին . տը զայքը յատուկ այս պատճառիս համար շնուռած երգը մը երգեցին . և գիտնական Պ. Ուուքէն վարժապետ հանդէսին համեմատ ձառ մը խօսելով արժանաւող գովութիւն . և շնորհակալութիւն մատցոց յիշեալ դպրատան յարդի հսդաբարձուներուն , որ իւրեանց թաղը գտնուած մատզաշ տղայցոց կրծութեանը հագ տանելով՝ առանց խնայելու աշխատեցան . ծախորէ ալ չփախան . և ինչպէս որ քանի մը տարի առաջ այն թաղին ժողովորեան հոգեւոր պիտոյիցը համար եկեղեցի շնեցին , որ սուրբ Յագէսոսի և Շարդու զիմէստի անուան նուիրեալ օծուեցաւ , նմանապէս հիմոյ ալ այս դպրատունը հաստատեցին . որ առաջկուց ալ կար . բայց 1840 ին եղած ահագին կրակին՝ որ բոլոր այն թաղը մոխիր դարձուց , այն ալ սցըցաւ . և այն առենէն ՚ի վեր թաղին տղայքը բայներնին կորսնցուցած թռչոյ նման բարբարակոն կը պըտըտէին : Եյդ դպրատունէն ուրիշ օգուտ մը ջրլույ ալ նէ , միայն տղայքը դատարկ պըտըտէլէն պատճառելիք հոգեւոր և մարմնաւոր վեասներուն առաջը առնուելլ մեծ օգուտ է . և ազգք այս դպրատանս վերականգնելոց պատճառ եղող յարդի անձանց երախտագէսն մարմնաւոր վեասներուն առաջը առնուելլ :

Առօք շնորհակալուու ըլլուու է :

Արբաղան Պատրիարքի բարեհրաման կոնդական
յիշեալ գոլրատանը վրայ թաղին երեւելիներէն ի
նըն յարդամեծար անձինք հոգաբարձու կարգե-
ցան . որ են Կատուածառութ աղայ սառափեան
Բուզանդ աղա Սուրբէնեան . մահտեսի Յարութե-
աղա բօլիցաճի . մահտեսի Ահակ աղայ Լաթի-
ֆեան , Եաղուագ աղայ Մտեփանեան . մահտեսու
Յակոբ աղայ քէրէստէճի . մահտեսի Յակոբ աղայ
սրմաբէշ . Խաչառութ աղայ ոսկերիչ , և մահտես
Պէտրոս ապահ ունուակի :

Պետրոս աղայ գերածակ։
Դպրատան մէջ ըլլալու ուստիւնքներն են առ
այժմ հայկական քերականութիւն, որուն ուստւ
ցիչ և դասատու որոշուած է վերսիշեալ Պ. Ուո-
բէն գիտնական վարժապետը. և եկեղեցական ե-
րաժշտութիւն. որուն ուստւցիչ որոշուած է Պ.
Խաչատուր գլուխ տէր Վաքրիէլւան։ Տղայքը հա-
սարակ ընթերցման և գրոց, և թուաբանական
պարզ սկզբունքներու ալ պիտի վարժուին։ Հո-
գաբարձուներուն ջանքը և նոյն թաղի ժողովրդեա-

բարեպաշտութիւնը յս կուտայ մեզի որ այս դըպ-
րատունս ալ այսքանով չի մնար . ինչպէս որ ժամա-
նակով լցէնի խաբութի դպրատունը պայծառ և փա-
ռաւոր գարեր ունեցեր է , ասկէց ետքն ալ կ'ու-
նենայ առաջինէն աւելի :

— Ըստու 12 ին կիրակի առաւօտու , քաղաքիս
և շրջակայ գիւղօրէից սուրբ Աչկեղեցւոյ մէջ վե-
հափառ Արքաղան Պատրիարքին մէկ հոգէշահ կոն-
դակը կարգացուեցաւ . որ մէծ օգուտներու գուռ
մը ըլլալուն համար հոս ալ համառօտապէս միաքը
հասկըցընելը պատշաճ սեպեցինք :

Ոսկորութիւն եղած է , և աղջկ բան մըն աշչէ այս սովորութիւնս , որ մէկը հիւանդանութը լլլայ , հիւանդութիւնը որքան ծանր որուան նէ՝ հիւանդին

Նրեասդութիւնը սրբած օամր լլլլայ ոչ Նրեասդրս
աչքին թեթեւ մը ցըցունելու ջանք մը կայ , ասոր
համար ինչ բան որ հիւանդին միտքը մեռնել կը
ձգէ նէ՝ այն բանը հիւանդէն կը հեռացընեն : Ուհու-
ուան վախը հիւանդուիլ կը ծանրացընէ . ասոր տա-
րակցու չկայ . ուստի յիշեալ զգուշուին ալ չեմք կրը-
նար բացարձակապէս պախարակիւլ : Բայց այս ըգ-
գուշութեանս մէկ հետեւութիւնն է որ որքան
պախարակիւմք նէ տեղն է : Քահանայն՝ որ հիւանդ-
ներուն քոլ այլքան հարկաւորէ , մահագուշակ մէկ
անձ մը սեպելով հիւանդին քովին հեռացընել կայ .
անանի՝ ատեն մը կը կանչեն որ՝ հիւանդին կամ լե-
զուն կապուած կամ ծանրացած կամ խելքը տրկա-
րացած կ'ըլլայ : Այս ճամբան բռնելով՝ հիւան-
դութիւնը որքան երկար տեւէ ալնէ , հոգեւոր
պատրաստութեանց կողմանէ հիւանդը յանկարծա-
կի մեռնողէն շատ տարբերութիւն մը չունենար :
Կանք մոտածելով վեհափառ Արթաղան Պատրիարքը,
և այն ալ խորհելով որ հիւանդներուն մահ յիշե-
ցընելը կրնայ ծանր հիւանդանքներ ունենալ ինչ
պէս որ վերը ըստնք , խոհեմութեամք կը անօրինէ
և վերցիշեալ կոնդակաւը կը պատուիրէ որ՝ մէկ
մարդ մը հիւանդանայնէ , բժիշկ կանչելէն առաջ
քահանայ կանչուի , հիւանդը խստավանե-
լով Կոտուծոյ ապահնելէն ետքը բժիշկնե-
րուն գեղը ընդունի : Այս անօրէնութեանս օգ-
տակարութիւնը ամէն մարդ լսութելուն պէս կ'իմա-
նայ . մենք միայն ծանուցանելու համար այս տե-
ղս գրինք , և կը յորդուրեմք որ ամէն մարդ Արթ-
աղան Պատրիարք հոգէ սէր հօր յորդորանացը հը-
նաղսնելով՝ անոր բարեխրատ անօրէնութիւնը
ազգիս մէջ իբրեւ սովորութիւն հաստատելու ջա-
նան . քանզի թէ գէշ թէ աղէկ սովորութիւն բու-
կիզքէն ըլլար , հաստատուն և անխափան գործա-
ծութեամք կ'արմատանայ :

ՕՐԵԱՏ-ՑԱՒՐ

Հայաստանի լուգարյա՞ն այս առ Գավադի Հայաստանի մը՝ որուն
ապահով է թե ըստ 1850 թե՛ր ըստ 6 ի՞ն էր Եղանակը, ապահով ա-
պահով է թե՛ր յածին հետ բնակչութեան միան ի ըստ ըստ
նեխաւը լուգարյա՞ն սորոշագրութեան և թե՛ր ըստ 6 ի՞ն էր Եղանակը
թե՛ր ի՞ն ապահով յօդապահեան յայտնի առ է նէ՛. յու ապահով մէր
յարդի սորոշագրութեան լ առ հաստարքի ամենեցուն ստ ծանա-
ցանեւ ի՞ն ըստ 1850 յօդապահը 1 է՛ ապահով լուգարյա՞ն վերա-
բերեաւ հայլ բնակչութեան վեց ճանաչութը: Այս անանիներ ո՛ր 1849
ի՞ն յօդապահ մէջ լուգարյա՞ն վերաբերեան սորոշագրութեան կ'ի՞ն-
չեն ո՛ր մէջ յօդապահ լուգարյա՞ն ապահով է: Բայց լուգարյա՞ն կի-
մանինան հարաբերակիւթեաւ որութեան - 1849 թե՛ր ի հայաստան
լուգարյա՞ն բնակչութեան ուստի նոյն լուգարյա՞ն նախին հը-
րաբերակիւթեան օրովը ենթա լըստ վարժին համեմատ լուգարյա՞ն իրիւթե-
ղիւթեան պարագաներ չ չափանիւթը: սորոշագրութեան ի ըստ առ
նոր էն, հայլ 1850 յօդապահը 1 է՛ է, անյած պարունա-
մէջ սորոշագրութեան ի լ առ բնակչութեան լըստ լըստ լըստ,
անյած պարունակ հայլ ի լուգարյա՞ն վեց առ:

2008 CECUH

ԵՐԱԳԸՆ

ՊՐԻ-ԱՎԵԼ ՅՆԴԱՆԵԼ

Qumran-Diktamen =

ԿՈՍԵՎԻՆՈՒԹՅՈՒՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՅՈՎՀԵԱՆՈՒՄ ՄԻՒՀԵՆՏՑԵԱՆ

Ի ՎԵՇԵՔ ԽԵԱՆ